

լաւ վարուին , որով առանց դժուարու-  
թեան ալ կ'ընտանենան :

Ս իթերուն ցեղը շատ այլ և այլ տե-  
սակներ կը բաժնուի . ասոնց փոքրագոյն  
տեսակը որ կէ՛լէ կ'ըսուի , հազիւ ինը  
բթաչափ բարձրութիւն ունի . իսկ մե-  
ծագոյն վիթը՝ որ Քաննա կ'ըսուի , զօրա-  
ւորագոյն ձիւ մը հասակն ունի : Եւս  
ամէն տեսակները կը տարբերին իրար-  
մէ աւելի իրենց մարմնոյն համեմա-  
տութիւններովը ու եղջիւրներուն ձե-  
ւովն և ուղղութեամբը , քան թէ իրենց  
բնաւորութիւններովն ու սովորութիւն-  
ներովը : Եւրիկէի ու Եսիոյ ծանօթ  
տեղերը կը բնակին ու գլխաւորապէս  
Բարեյուսոյ գլխին անտառներուն ու լեռ-  
ներուն վրայ : Հոն կը գտուի Ոսորոսի  
Անդիւբը , որուն անհուն խումբերը բո-  
լոր գաւառին բոյսերը կ'ուտեն կը հատ-  
ցնեն . Օրիս ըսուածը , որ հովմայե-  
ցոց կրկէսներուն մէջ կը մտնէր , և ու-  
րուն վրայ իրենք առասպելախառն պատ-  
մութիւններ թողած են . կրի՛ը , զորն որ  
կը սարսափեցնէ որոտման ձայնը , և  
որն որ երբեմն երբեմն մացառներէն վեր  
կը ցատքէ գետինը դիտելու համար .  
դարձեալ կը գտուին հոն Եսիոյ և Կոս-  
ըսուածները , նաև կէ՛լէ ու Քաննա ը-  
սածները , զորոնք վերն յիշեցինք :

Եւրոպայի մէջ տեսակ մը վիթի միայն  
կայ , որ կ'ըսուի Սաիկա . այս տեսակ վի-  
թերը անհամար խումբերով կը թա-  
փառին այն բաց , ցամաք , աւազուտ ու  
ազուտ դաշտերուն մէջ , զորոնք կը պա-  
տեն Վրաբաք լեռները , Ղանուբը ,  
Սև ծովը , Կասպից ծովը , Եհաստան ,  
( ) պի գետը , և Եւրոպայի լեռները : Եւս  
տեսակը թէպէտ իրեն յատուկ մարմնոյ  
քանի մը տարբերութիւններ ունի , բայց  
սովորութիւնները նոյն են ուրիշ տեսակ  
վիթերուն հետ , բաց 'ի քանի մը փո-  
փոխութիւններէն , զորոնք կլիմայն ը-  
րած է վրանին : Սինք ասոր թափան-  
ցիկ եղջիւրները կը փնտռեն , որովհե-  
տե ապակիի պէս զասոնք իրենց լայ-  
տերներուն կը յարմարցնեն :

ԱՍՏԵՂԱԲԱՆԵՐՈՒԹԻՒՆ

Աս վերջի կես դարերնու մէջ գտնուած մոյս-  
րակներուն վրայ պատմական տեղեկոյրիս :

Եստղաբաշխութեան փառաւոր անց-  
քերուն մէջ խիստ նշանաւոր պիտի  
ըլլայ այս անցուցած կէս դարերնիս ,  
այսինքն 1800էն մինչև 1851 տարին ,  
գտնուած նոր նոր մոլորակներուն պատ-  
ճառաւ . աս նորանոր գտնուած երկնային  
գնտերով որչափ որ աստեղաբաշխա-  
կան գիտութեան սահմանները ընդար-  
ձակեցան , և Եստուծոյ մեծութեանը  
վրայ ունեցած գաղափարնիս պայծառա-  
ցաւ , նոյնչափ ալ աս պզտի երկրագըն-  
տիս վրայ տիրողներուն հպարտութիւ-  
նը պէտք է նուաճի :

Հաստատութեան անհամար աստ-  
ղերը երկու գլխաւոր կարգ կը բաժ-  
նուին . Հաստատուն Եստեղք և Սո-  
լորակք : Հաստատուն աստղերը արեւուն  
պէս կը փայլին բնածին լուսով ու զգա-  
լի շարժմունք մը չունին՝ բաց 'ի արեւել-  
քէն դէպ 'ի արեւմուտք աչքի երևցած  
օրական ընթացքէն , որ առերեւոյթ  
բան մըն է և ոչ իրական : Իսկ մոլո-  
րակները արեւուն ճառագայթներովը  
լուսաւորուած կը շողշողան և անոր վը-  
րայ կը պտրտին քիչ շատ արտակեղրոն  
չըջաններով . շատ անգամ ասոնք արբա-  
նեակներ կ'ունենան և կամ ուրիշ եր-  
կրորդական մոլորակներ որ անընդմի-  
ջաբար իրենց վրայ կը պտրտին : Ես մո-  
լորակներուս մէջէն ոմանք Վիսաւոր կը  
կոչուին , որոնք ձուածև չըջանով երկըն-  
քի անբաւ տարածութեան մէջ ամէն  
դրբով կը պտրտին . ասոնց գիսաւոր կո-  
չուելնուն պատճառն է՝ որ ասոնցմէ շա-  
տը գէս կամ պոչ կ'ունենան : Ես տեսակ  
աստղերը ամէն ատեն թէպէտ մարդ-  
կանց տեսութիւնը մեծ զարմանքով ի-  
րենց ձգեր են , բայց աւելի դիտակին  
գիւտէն ետքը . որովհետև բնաւ ատեն  
մը չտեսնուած մոլորակներ ու գիսաւոր  
ներ դիտակով տեսնուեցան :

Եւսնութագը չորս արբանեակներով

պսակուած տեսնուեցաւ . Երևակը մանեկաւոր և ութը արբանեակներով . դարձեալ իմացուեցաւ որ Միգամա ըստուածը ուրիշ բան չէ , բայց եթէ աւմենապղտիկ աստղերու բազմութիւն մը : Սիր յարգողի ըստուած անթիւ ու անհամար աստղերու բազմութիւնն ալ խելքէ ու մտքէ վեր հրաշալիքներէն մէկն ըլլալը յայտնի եղաւ : Գիտաւորները ստեպ ստեպ երևնալով՝ որ առաջները հազիւ երբէք կը տեսնուէին , մարդկանց մտքէն փարատեցին ան սնտի երկիւղը , թէ իրենց տեսնուին ու երևոյթը չարագուշակ նշանակութիւն մը չունին : Խիստ երկայն կ'ըլլար թէ որ աս ամէն մոլորակաց ու գիտաւորներու գտնուելուն պատմութիւնը մէկիկ մէկիկ հոս գնելու ըլլայինք . անոր համար միայն աս դարուս մէջ գտնուածները կը յիշենք :

Ըստ գիւտերովս խիստ մեծ անուն հանողներէն մէկն է Բատրէ Բիացցի իտալացի կրօնաւորը , որ Բալերմոյի դիտարանին աստղաբաշխն էր և մանրազնին խուզարկութիւններ կ'ընէր աստղերուն վրայ . աս դիտողութիւններն ընելու ատենը՝ 1801ին Յունուարի առջի իրիկունը գտաւ գեղեցիկ մոլորակ մը , և Փերդինանտեան Չերէրէ՝ կամ Գեմետրէ կոչեց : Փերդինանտեան Գեմետրէ գնելուն պատճառն այս է , որ նոյն միջոցին Երկուց Սիկիլեայց թաղաւորն էր Փերդինանտոս Գ . իսկ Գեմետրէ գնելովը , Սիկիլիոյ հնձոց առատութիւնը ուզեց նշանակել . վասն զի Գեմետրէ հնձոց չաստուած է <sup>2</sup> :

1 Իս . Cerere .  
 2 Մոլորակներու չաստուածի մը անուն տալը նախնեաց սովորութենէ առաջ եկած է . ինչպէս օրինակի համար Փայլածուին հերմէս ըսին , Արուսեկին Ափրոդիտէ , հրատին Արէս . Լուսընթափին Բրամազդ , Երևակին Ուրանոս , ասով կ'ուզէին իմացնել թերևս որ ասոնց աղուորութիւնն ու ծագումը Աստուծոյ մատանց գործքն է միայն և ոչ եթէ կայր բաղբին : Իսկ աս վերջի աստղներս աստղաբաշխը սկսան երևելի մարդկանց անուններ գնել զտած մոլորակներուն . հերշէլ իր գտած մոլորակին անունը Գեորգ գրաւ , Անգլիոյ թագաւորին անունէն առնելով . աս անուանակոթութիւնը տեւց ինչուան 1850 . ու անկէ ետև սկսան ամենքն ալ միակերպ Ուրանոս գործածել :

Երոյն ատենուան ուրիշ երևելի աստղաբաշխներն ալ սկսան ուշադիր քննութիւններ ընել աս նոր գտնուած մոլորակին վրայ . աս աստղաբաշխներուն մէջ խիստ մեծ արդիւնք ունին Չախ ու Կոս աստղաբաշխները , մանաւանդ աս վերջինս որ մեծ արդիւնք ունեցաւ իր հաւ բաւաւոր գրուածքովը որ կ'ըսուի Օրն նոդութիւն երկնային մարմնոց շարժմանը : Ըստ երկու իմաստնոց քննութիւններէն իմացուեցաւ որ աս նոր մոլորակն արևէն 95,509,852 փարսախ հեռու է և արևուն վրայ իր հոլովմունքը կը կատարէ 4 տարուան և 221 օրուան մէջ : Ինչպէտ և աս մոլորակս գտնուեցաւ , սակայն աստղաբաշխներուն հետաքրքրութիւնը չմեղմացաւ . վասն զի մէկ դատարկութիւն մը տեսան հրատին և Լուսնթագին մէջ : Ըստ դատարկութիւն ըսածնիս լաւ հասկընալու համար պէտք է աղէկ գիտնալ Վեբլերի , Լամպերի ու Պոտի մոլորակաց արևէն ունեցած հեռաւորութեան վրայ գրած օրէնքն ու դրութիւնը , որով եթէ երկրիս հեռաւորութիւնը միջին համեմատութիւն գնենք 10 , մէկալ մոլորակացը կ'ըլլայ աս մեր ետևի դրած ցուցակին համեմատ :

1	Փայլածու	4	= 4
2	Արուսեակ	4 + 3	= 7
3	Երկիր	4 + 3 · 2	= 10
4	Հրատ	4 + 3 · 2 <sup>2</sup>	= 16
5			
6	Լուսնթագ	4 + 3 · 2 <sup>4</sup>	= 52
7	Երևակ	4 + 3 · 2 <sup>5</sup>	= 100
8	Ուրանոս	4 + 3 · 2 <sup>6</sup>	= 196

Ըստ աս ցուցակէս կը տեսնուի որ հրատին և Լուսնթագին մէջ համեմատութիւնը բոլորովին կ'այլայլի ու կը պակսի այս  $4 + 3 \cdot 2^5 = 28$  թիւը որ միջանկեալ մոլորակի մը հեռաւորութեան չափն է : Ըստ մոլորակս գտնալու համար Վերմանիոյ մէջ աստղաբաշխներու ընկերութիւն մը հաստատուած էր . բայց զուր անգը աշխատեցան . որովհետև աս փառքս Բիացցիին հանձարոյն պահուած էր :

Գեմետրէէն զատ անծանօթ մոլորակներ ալ կային , որոնք անմիջապէս

քիչ մը ետքը գտնուեցան . ասոնց առաջինը եղաւ Պալլաս , զոր Հենրիկոս Պուլիէլմոս ( )լպէրս աստղաբաշխը գրտաւ 1802<sup>ին</sup> Մարտի 28<sup>ին</sup> . Ըրեւէն իր միջին հեռաւորութիւնը քիչ շատ նման է Ղեմետրէին , և գրեթէ մի և նոյն միջոցի մէջ ինքն ալ իր շրջանը կ'ընէ արեւուն վրայ . այսինքն 4 տարուան և 222 օրուան մէջ . դիրքը Հրատին և Սուսնթագին մէջն է :

Ըստ նոր գտնուած մոլորակը որ միջին համեմատական հաշուէն դուրս էր , աստղաբաշխները շփութեց , իրենց դրութեան կարգը խանգարելով . բայց ( )լպէրս ամենուն տարակոյսը լուծեց նոր մակաբերութիւն մը ընելով . ինքը կ'ենթադրէ որ հին ատեն Հրատին և Սուսնթագին մէջ մէկ ամենամեծ մոլորակ մը միայն եղած ըլլայ ուրիշ մոլորակաց մեծութեանը համեմատ մեծ , որն որ դարեր անցնելով կտոր կտոր եղած ըլլայ՝ կամ իր կեդրոնախոյս զօրութեամբը կամ գիսաւորի մը հետ զարնուելով . աս կտորներս զատ զատ մոլորակներ ձևացան ու ամենքն ալ քիչ շատ նոյն հեռաւորութիւնը պահելով՝ արեւուն վրայ կը պտտին : Ըստ ենթադրութեամբս , ինչպէս որ ամէն մարդ կը տեսնայ , ( )լպէրս Հրատին ու Սուսնթագին մէջի գտած աս երկու մոլորակներուն գոյութիւնը ապացուցանելէն վերջը , գուշակեց նաև թէ ուրիշ մոլորակներ ալ պէտք էին գտնուիլ . վասն զի այն ջախջախեալ մոլորակէն չէ թէ երկու կտոր , այլ շատ կտորներ եղած պիտի ըլլային , ասոին անդին պտտող արեգակնային դրութեան մէջ :

Շատ չտեսեց կատարուեցաւ աս գուշակութիւնս . Հրատին և Սուսնթագին մէջ տեսնուեցան երկու ուրիշ մոլորակներ ալ , սրոնք Հերա կամ Յունոն և Սեստա կոչուեցան . առջինը գտաւ Հարտինկ 1804<sup>ին</sup> Սեպտեմբերի 2<sup>ին</sup> , և երկրորդը ( )լպէրս 1807<sup>ին</sup> Մարտի 29<sup>ին</sup> :— Ըստ շորս մոլորակաց ամենուն մէկէն ունեցած մեծութիւնը մէկտեղ աւանելով՝ երկրիս 3400<sup>րդ</sup> մասին չափ հազիւ կան , և երկնքի վեցերորդ և

տասներորդ կարգի աստղերուն չափ կը տեսնուին : Ըստ ամենքն ալ իրենց շրջանը քիչ տարուան մէջ կ'ընեն արեւուն վրայ . Ղեմետրէն և Պալլասը 4 տարուան և եթէր ամսուան մէջ : Բնաւ մակաբերութիւն մը այնչափ ճմարտանման չէ եղած , ինչպէս ( )լպէրսի աս կարծիքը , որով աս բանիս վրայ տարակուսողներուն բերանը խօսք չթողուց :

Հերշէլ աս մոլորակներս Ըստղածաղիկ անուանեց և կամ Ղիտակի մոլորակ , միայն դիտակով տեսնուելուն համար : Հին մոլորակներուն շրջանին անկեան խոտորումը ամենատոյին է՝ երկրիս պարունակին հետ համեմատելով . անոր համար ոչ երբէք զողիակոսին լայնութենէն դուրս կ'ելլան և ծիր խաւարմանին աջ կամ ձախ դին 8<sup>րդ</sup> միայն կը բացուին : Իսկ աս չորս պզտի մոլորակներուն շրջանին լայնութիւնը առջիններէն աւելի ըլլալով՝ զողիակոսին կամարէն դուրս կ'ելլեն . անոր համար ալ Հերշէլ Ըստղածաղիկ անուանեց , ինչպէս վերը յիշեցինք :

1807<sup>ին</sup> սկսեալ խել մը տարինոր աստղեր և նոր գիսաւորներ տեսնուեցան , բայց մոլորակ ոչ երբէք . ասով կարծես թէ գտնուելիք ուրիշ նոր մոլորակ չէր մնացած ( )լպէրսի ենթադրած մոլորակին բեկորներէն : Բայց 1845<sup>ին</sup> նորէն սկսան նոր նոր մոլորակներ գտնալ , որով քիչ ատենի մէջ մոլորակաց թիւը 25ը անցաւ . ասոնք գրեթէ բոլորն ալ Ղիտակի մոլորակ ըսուածներուն կարգէն են , բացի մէկէն որ հին մոլորակներուն դասէն է : Հիմա սկսինք մէկիկ մէկիկ յիշել աս նոր գտնուած պզտի մոլորակները իրենց գտնուելուն կարգովը : Երկու տեսնուեցաւ Ըստրէան Պեռլինի մէջ Հենրիէ աստղաբաշխէն 1845<sup>ին</sup> ( )գոստոսի 8<sup>ին</sup> . երկրորդը եղաւ Սեդիսը , զորն որ գտաւ Արահամ 1847<sup>ին</sup> Ըպրիլի 26<sup>ին</sup> . երրորդը գտաւ դարձեալ Հենքլէ նոյն տարուան Յուլիսի 1<sup>ին</sup> : Յարջորդ տարին 1848<sup>ին</sup> իրարմէ ետև երկու մոլորակ գտաւ Հայնտ աստղաբաշխը և Հիրիկ ու Փլորա անուանեց , որոնցմէ

առջինը ( ) գոտոսի 13<sup>են</sup> և մէկալը  
Հոկտեմբերի 18<sup>են</sup> գտաւ :

Ըս վերի յիշած աստղաբաշխներնէս  
զատ շատ անուանի եղաւ Լ'նիբաղ տէ  
Վասպարիս Վեպոլոյ թագաւորական  
դիտարանին երիտասարդ աստղաբաշխը՝  
որ աշակերտի անուամբ երևելի վար-  
պետի մը անուն ու համբաւ ունեցաւ . ա-  
սիկայ քիչ ատենի մէջ , այսինքն ինչուան  
1852 , հինգ մոլորակ գտաւ Հրատին ու  
Լուսնթագին մէջ : Լ'յս երիտասարդ  
աստղաբաշխս խիստ զարմանալի հան-  
ձար մը ունի դժուարին հաշիւներ լու-  
ծանելու , նոյնպէս մասնաւոր յաջողու-  
թիւն մը աստղերը դիտելու մէջ , ո-  
րուն համար կ'ըսէ Պիանքի անունով  
բանաստեղծ մը թէ “ Իրմով Վեա-  
պոլոյ երկինքը աստղածաղկի գուար-  
ձալի պարտէզ մը դարձաւ ” : 1849<sup>են</sup>  
Լ'պրիլի 12<sup>են</sup> իրիկունը տէ Վասպարիս  
գտաւ իր առջի մոլորակը , և երկրորդ օ-  
րը նամակով մը ամէն աստղաբաշխնե-  
րուն իմացուց . ասոր անուանակոչու-  
թիւնը թողուց Պաբոչչիոյ աստղա-  
բաշխին որ իրմէ առաջ նոյն դիտարա-  
նին աստղաբաշխն էր , որն որ Հիւզէա  
դրաւ ասոր անունը , թէպէտ և Հեր-  
շէլ կ'ուզէր որ Պարթենոպէ գրուի  
Վեպոլիս քաղքին առասպելեալ հի-  
մնադրին յիշատակին համար , ուր որ էր  
դիտարանը : Լ'այց քիչ մը ետքը հա-  
զիւ թէ մէկ տարի ու ամիս մը ան-  
ցեր էր , տէ Վասպարիս առջինին վրայ  
գտաւ իր երկրորդ մոլորակն ալ Լ'քեդ-  
նաւոր համաստեղութեան մէջ 1850<sup>են</sup>  
Մայիսի 11<sup>են</sup> , և 'ի մեծարանս Հերշէլի  
անուանեց Պարթենոպէ : Հայնտ նոյն  
տարուան Սեպտեմբերի 13<sup>են</sup> իր երրորդ  
մոլորակը գտաւ , որուն Յազթող անուն  
տուաւ , բայց ետքէն Վլիոյ կոչուեցաւ :  
Պարձեալ նոյն տարւոյն Սեպտեմբերի 2<sup>են</sup>  
տէ Վասպարիս գտաւ իր երրորդ մոլո-  
րակը և անուանեց Լ'գերիա : Օարմա-  
նալի կերպով մը եղաւ Իրենէին գրա-  
նուիրը . վասն զի ան միջոցին , այսինքն  
1851<sup>են</sup> Մայիսի 23<sup>են</sup> որ տէ Վասպարիս  
Վեպոլոյ դիտարանէն տեսաւ Իրե-  
նէն՝ գրեթէ նոյն օրերը Հայնտ ալ Պիս-

Փօպի դիտարանէն նոյնը տեսաւ Լ'իւ-  
համաստեղութե մէջ . անանկ որ Վեա-  
պոլիս դտնուածին համբաւը Լ'նտրա  
հասած ատեն , Լ'նտրայիլուրն ալ Վեա-  
պոլիս կը հասնէր :

Լ'ոյն տարւոյն մէջ Յուլիսի 19<sup>են</sup>  
տէ Վասպարիս ուրիշ նոր մոլորակ մըն  
ալ գտաւ և Լ'լենովիա անուանեց , որ  
գեղեցիկութեամբ ու մեծութեամբ ու-  
րիշ աս վերջի ատեններուս մէջ գրա-  
նուած մոլորակներուն ամենէն գերա-  
զանցն է : Ըս մոլորակիս գտնուելուն  
նախորթաց օրը արեգակնային խաւա-  
րումն պատահեցաւ : — Լ'յս 11 աստ-  
ղերս , ինչպէս մէկալ չորս պզտի մոլորակ-  
ներն ալ այնչափ պզտիկ զանգուած ու-  
նին որ պարզ աչքով չեն տեսնուիր , հա-  
պա միայն զօրաւոր դիտակներով . միայն  
Պարթենոպէն է որ ամենապարզ իրի-  
կուններ աչքով կրնայ տեսնուիլ դիրքը  
գիտցողներուն : Լ'յս իրենց վերջի աս-  
տիճանի պզտիկութեանը համար զար-  
մանք մը չէ որ այնչափ ատեն չեն ձանչ-  
ցուած աս մոլորակներս , ու աստղա-  
բաշխներուն աչքէն վրիպելով հասա-  
րակ աստղ կարծուէր են , ինչպէս ատեն  
մը Լ'քրեակը . և շատ աւելի դժուար  
կ'ըլլայ աս պզտի մոլորակներս ձանչնա-  
լը թէ որ յարգողի և կամ միգամածի  
մը մէջ տեսնուին , ինչպէս Հիւզէան :

Ինթերցողք ըստ բաւականին կրնան  
հասկնալ թէ աս տեսակ պզտի մոլո-  
րակներ գտնալը որչափ դժուարին է . ո-  
րովհետև իններորդ կամ տասներորդ  
աստիճան մեծութիւն ունեցող աստղե-  
րուն կարգէն են . աւելի դժուարին է  
ասոնց արեւէն հեռաւորութիւնն ու տա-  
րեկան շրջանը որոշելը . բայց ամենքը  
գիտեն թէ որչափ դիւրինացած են  
աս գործողութիւններս աստղաբաշխնե-  
րը իրենց անխոնջ ջանքով և ունեցած  
կատարեալ գործիքներով :

Իսածներնուս օրինակ մը կ'ըլլայ աս  
ետեւի դրած ցուցակնիս , որով կ'իմա-  
ցուի աս գտնուած տասներմէկ մոլո-  
րակաց արեւէն ունեցած հեռաւորու-  
թիւնը և իրենց արեւուն վրայ ըրած  
ամբողջական շրջանը :

Նոր գտնուած մոլորակներուն անունը	Արևէն ունեցած հեռաւորութիւնն՝ երկրինը իբրև միութիւն առնելով	Իրենց հողով ման շրջանը
Փլորա	2. 201	3. 266
Քլիոյ	2. 335	3. 568
Հիրիկ	2. 385	3. 683
Մեգիս	2. 386	3. 686
Հերէ	1. 426	3. 779
Պարթենոպէ	2. 447	3. 827
Եգերիա	2. 545	4. 041
Իրենէ	2. 553	4. 080
Ստորէա	2. 577	4. 136
Հիւգէա	3. 184	5. 681

Իսկ Եւնոմիան քիչ տարբերութի ունի Փլորայէն :

Ղաւնձին յիշատակութեան արժանի կը սեպենք լըվէրիէ գաղղիացի մեծանուն աստղաբաշխին 1846ին գտած մոլորակը, որ առաջին աստիճանի մոլորակաց կարգէն է, և Սլրանոսէն երկու անգամ աւելի մեծ. խիստ հրաշալի ու զարմանալի կերպով եղաւ աս մոլորակիս գիւտը, այսինքն առանց դիտակի, հապա միայն գրահաշուով : Վաջն լըվէրիէ Փարիզու աստղաբաշխն ու չափաբերական ուսմանց վարժապետը Սլրանոսի կրած սաստիկ յեղափոխութիւնները դիտելով, մակաբերեց որ անծանօթ մոլորակի մը ձգողութենէն առաջ կրնան գալ. և աս հիմանս վրայ իր հաշիւները ընելով, քիչ շատ գուշակեց ու գտաւ աս նոր մոլորակիս ուղղութիւնը, հեռաւորութիւնը, մարմնոյն զանգուածը և ինչուան նոյն տարուան մէջ կեցած կէտը. աս մակաբերութիւնս շատին անհիմն ու երեւակայական դրութիւն մը տեսնուեցաւ. բայց Պեռլինի Սլա աստղաբաշխը աս բանիս ետեւէ իյնալով, քանի մը ամիս աշխատելէն ետքը՝ վերջապէս նոյն տարուոյն մէջ այսինքն 1846ին Սեպտ. 23ին տեսաւ աս մոլորակս, որն որ Պլուտոն կոչուեցաւ, թէպէտ և շատերը դեռ ինչուան հիմն լըվէրիէ կը կոչեն, որուն ինքը դէմ կեցաւ :

Սլ մոլորակիս գտնուելովը՝ Սիութընի մարմնոց անկման կամ ծանրութեան համար դրած օրէնքը և ևս հաստատուեցաւ ու ամէն տարակոյս լուծուեցաւ :

Սլ մոլորակս արբանեակ մ'ալ ունի որ 1847ին լըվրբուլի աստղաբաշխը գտաւ. առհասարակ ամէն աստղաբաշխը կը կարծեն որ լըվէրիէն մանեակ մ'ալ ունենայ, բայց դեռ մինչև հիմն չեն կրցած տեսնալ : Հերշելի ըրած մանր ու երկարատե խուզարկութիւններովը իմացուեցաւ որ Պլուտոնին զանգուածը  $\frac{1}{1878}$  է արևուն զանգուածին հետ համեմատելով. իր ճիշդ տրամագիծն է 41,500 անգղիական մղոն. ասկէ կը հետեի որ Սլրանոսէն գրեթէ երկու անգամ աւելի մեծ է. թէպէտ և երկրէս ունեցած անչափ հեռաւորութեանը համար Ծ աստիճան մեծութեամբ աստղի չափ կը տեսնուի : Սլ մոլորակիս հալովման շրջանը ուրիշ ամէն մոլորակաց շրջանէն աւելի մեծ է, և իրեն հողովման շրջանին միջին տրամագիծը 300ի կը համապատասխանէ, երկրինը 10 են. թաղրելով. Պլուտոն իր աստղական հողովմունքը 168 տարուան մէջ կը կատարէ :

Սլ գտնուած մոլորակներէն զատ աս վերջի երկու տարիներս ուրիշ խել մը մոլորակներ ալ գտնուեցան, որոնց վրայի ըլլալիք կարևոր զննութիւնները դեռ կատարուած չըլլալով, ասոնց վրայ խօսիլը ուրիշ անգամուան կը թողունք :

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՌԱՄՔ

Որպէս զի կարենաս ըսել թէ չափաւորութիւն ունիս,  
Վայելելու ատեն միտքդ բեր որ պիտի մեռնիս.  
Ծախք ընելու ատեն յիշէ որ պիտի երկար ապրիս.  
Դիզելու և պահելու ատեն մտածէ որ պիտի թողուս քաշուիս :

Դու որ խարոզ ես, ըզքեզ կը խարենս.  
Քանի որ չունիս կ'ըսես. Ունենամ որ բարիք ընեմ.  
Անա ունեցար, կ'ըսես. Պահպանեմ որ աւելցնեմ.  
Շատուցիր, կ'ըսես. Քրքրիմքովս ե այս, էր կորսրնցընեմ.  
Անա մահն եկաւ կը յափըշտակէ,  
Կը գառնաս կ'ըսես. Աւազ, թող վայելեմ և վայելեցընեմ : —  
Սուտ փափաք, սուտ յոյս, և սուտ քու խոստումն.  
Եւ յոյժ անօգուտ յեափն աւազումն :

